



ԳԻՍԱԿ

ԲՐԱՋԱՆԴԵԱՆ

ԴԻԵԳՈՅ

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԱՐՑԱՐՈՒՆԵԱՑ

1813.

7. 8. 9. ԱՊՐԻԼ:

ԱՄԵՐԻԿԱՑԻ

ՄԻԱՅԻՆ ՆԱԽԱՆԴՆԵՐ:

Պահճ. 16 Փետրվար:

Ամերիկայու մասցեալ նոհանքներուն
Ֆրենկևիչ Գումիթուցին անու-
նով, որուն հրամայող նոռապետը էր Պահճ-
պիտած, և բեկը ձգեց ոս քաղքին նաւու-
նանդամնն մէջը: Աս նաւուն մէջ եղած
Հուուշտ տեղակալին պահանձին կերպէ:
Ծրին մէկ յաղթաւութիւնը գեկանքիրիք շուն,
շէրորդ լցոնութեն, ու 38 երրորդ երկայ-
նութեն աստիճանին մէջ, 10 միլոն հեռու-
թիւնիցաւն: Հոս հանգիպեցաւ մէկ ին-
կիւնիչ ֆուէկաթմէ՛ որուն անունց էր Շիքա-
լս: և առներ 49 թոփ, ու 400 ալ զինուոր՝
և շիկան զարնըվիւ: մէկ ոսհութ ու 53
պիութ պատերազմ՝ ընելէն եռու: բըռնը-
մցաւ նիկելիցին նաւը: բայց այնպէս շար-
ուուրորդ եղած էր՝ որ հէւ ուրիշ բանի:

մը շերիդար, անոր հոմար առաջաւալ է ին
կըսակ ուղին ու էրեցին, թէսպէտ և ու-
ներ մէջը պղինձ մէկ մէծ նոռախմէ՛ ոտիկ ան-
ցընելու՝ ու շուրջի պղստիկ նաւերու, ալ-
որոնք կըմնիմները Պօմպուին մէջ + նուն-
նապէս ուրիշ ապնիւ բաներ, ու նաևնից
հասոցներ:

Աս նուս շնորհը Հիսուսի ծովային Տե-
ղակալ Շինենուցին համար, որնոր անուա-
ներէր քաղաքապէտ Պօմպուիին, ու կեր-
թարկոր իրէն տեղը՝ օֆֆիշիանդերով իրէն
ուստանին, ու ուրիշ շատ ծավային օֆֆիշ-
վանդերով՝ արևելքան հնուռանուու ծալուն
համար սրոված:

Խահ ամերիկացւոց նաւալ թէպի, ու հ-
իմստ մեծ լիտաներ բանց, որուն կարմ-
բը չարդարնեցան, ու առատասները պաացու-
անցնոն, ու շունչները բոլոր կըմքրտեցան,
բայց գեռ կըրնար պատրազմ ընեւ:

Ամերիկացւոց հայանէ 9 հոդի մուան
ու 25 ալ միջաւորմնեցն: Խոկ նիկելիցին
կոշմանէ 60 մարդ մուան; ու 101 հոգի ու

վլրաւորվեցան. առ վլրաւորածներուն մէջ
նէ Լամպէոթ երեւելի օֆֆիլալը, ու մաս
հայու է վերքը: (Օրբեր Կայսէր:)

ԻՆ ԿԻ ԼԴ Է Ռ Ռ Ա.

Լուստա . 22 Մարտի:

Արևենք ցաւով սրտի, որ հւեւիսային եր
կու տէրութեց մէջը չեկայ ան միաբանու
թել և ընդհանուր գործողութելը, ինչպէս
որ մենք կըսպասէինք: Մէկ աղնուական
մարդմը նոր՝ համար հստեղս, և իմացուց
մէզի թէ Քօքէնհայկին տէրութելը չուզեր-
կոր միաբանել իրեն զինուորական զօրու-
թելը Շվեանին հետ՝ սրկելու. Պալդիկ ծո-
վուն հարաւային կողմերը. և ան չըմիաբա-
նելուն համար պիտի հետեւ չուտով մէկ
կոտորածմը երկու տէրութեց մէջ: Խնչու
որ կըարձորվնէն Շվեանին Տէրութելը հա-
մարձակի տիրելու Նօրմէնիային, և թէ
պաշտիկ Զէլանտա քաղաքը: (Մծիթու:)

23 ին:

Երեկ առինք նամակները Հէլիկօլանտին,
որոնիք գրված էին առ անուսու 19 ին, և
Ամպուռակին, որոնք գրված էին 15 ին. ա-
ռոնցմէ սոուգեցնիք՝ թէ երբոր գրուեցան
առ թուղթերընէ, գեռ Մոսկովիները չեին
մասն Ամպուռակ, թէպէտ և ֆրահնորդն
մաքսադեսները, և զինուորական իշխանու-
թելը ելած էր 13 ին: Ամպուռակին և Լու-
սէքքային ամենին վաճառականները նորո-
գեցին իրենց միաբանական թղթակցութե-
ները ինկիցէռու եղած իրենց բարեկամ-
ներուն հետ. և ումանիք առ վաճառականնե-
րէն կիմացընեն մեզին թէ 18:3 ին վաճա-
ռականութելը, առանց տարակուսի պիտոր
անցընէ 1806 ին եղած վաճառականութելը,
որ առեն մէկ առուր մէջ համար Հէլիկօ-
լանս մինչև 56 նաւ, իշմէն, իշլամէն, և
ուրիշ մօտ տեղերէն:

Մէր թղթերը կիմացընեն, թէ Տանձքա
գեռ Փրանսիները կըհենան, բայց ետուէն
առալ կըյարեն՝ թէ ամմէնքը որ առուր վի-
կըսպահն որ անձնատուր ըլլան թշնամեաց:

Մէկ օրագրութիւնը կըհաստատէ, թէ
Ազէքսանդր Մոսկովի կայսրը ընծայեց հէ-
մակվան Սահնիայու մէջ եղած ինկիլիփ

Կառավարութել 40 հազար զօրք գործածե-
լու զանոնք ցամաքակալզին մէջ, ինչպէս որ
ինքը կուղէնէ:

Կըսվի թէ ինկիլիփ թագաւորին աղան,
որ է հիմակվան կառավարը՝ մարդ կըրած
է, որ երբոր լըսէ. թէ Մոսկովին կայսրը
մըտերէ Պէռլին Վառուշին մայրուքազարը,
իսրէկ անոր մէկ պատուս նշանմը որնոր
կըկօչլի, Ճէտառունիչէաս: (Մծիթու:)

26 ին:

Խնկիլիփն օրագրութիւններուն մէջը կըգրէ
թէ մէկ հրամանմը ելաւ արևելքան Բրուո-
սիային մէջ փետրվարի 3 ին, որնոր կըսակ-
պէր զժողովուրգը իրեն բոլոր տէրութելը
մէջ պահելու ան պատութրանները, որ-
նոր կըհրատարակէ Բրինչչերէ Գութուտունի
Մոսկովին Ճէնէռուալը. և աս է թուղթին
օրինակը:

Որովհետեւ մասւ Մոսկովին զօրքը
Պառլան տէրութե ու Վարսավլայի տուգավ-
ութելը մէջ, հարկաւոր է՝ որ մէկ քանի կա-
նոններ որոշմէ Մոսկովին սոկիէ, արծաթէ,
պղինձէ ստակներուն արժողջէքին համար
հիմակվան հիմայ հրամանաւ Մոսկովի կայ-
սեր, և աս հէտեւեալ կանոնները պահվին,
մինչեւոր նորէն մէկ կարդադրութելիը ը-
նէնէ ինքնակալ կայսրը:

1. Մոսկովի սոկիէ, արծաթէ, ու պը-
ղինձէ ստակները ունենան ան արժողջէքը՝
ինչպէս որ օրինաւորակս որոշած են Բէդ-
ուազուռակին սառափները, ուրտեղոր կը-
տիրէ Մոսկովին զօրքը. և առանց մէկ Շ-
դիմութե առնըլի չէ թէ միայն հասար-
կաց գտննձը, այլ և մասնաւորաց մէջնալ
գործածիք:

2. Կտուալարները ան քաղաքներուն, գա-
շառներուն՝ ուրտեղ որ կըստիրէ Մոսկովին
զօրքը, որոշեն առանց ուշանալու գիները
առաջին հարկաւոր ապրուստեղին բանե-
րու, զոր օրինակ հայցին, միանի, գարիք հա-
նած սափիին, և ասոնց գիները կըսրըլին.
Մոսկովին ու ան քաղաքն եղած ըստըկին
վրայ:

3. Կըհրամացը նոյն քաղաքաց կառա,
կարներուն որ մէկ յանկմը հանեն, որով
կամացի թէ ինչպէս կըսաղդատի Մոսկով-
ներուն ստակները՝ իւրաքանչիւր ան քա-
ղաքաց ըստակներուն հէտ, թէգուսուու-
իլին

Կինսառաւթիւնը միջու սահմանածինակէու :
 4. Խմացընեն աս կառավարները թէ հա-
 սարակաց դեւրութէը համար կը ընայ գոր-
 ծածվիլ միայն ան թզթէ ստակները՝ որոնք
 կարժեն 25, 15, ու 5 ուռալի, և ասաւ
 անոր համար, վասն զի իրենց զանազան
 գոյներէն գերաւ կիմացլի, 25 ուռալի-
 նոցը է ձերմակ, 10 ուռալինոցը է կար-
 միր, 5 ուռալինոցը է կապուտ :

5. Ու որ աս թուղթիսահման (թուղթ հա-
 նէ, և կամ այլայլէ ասոնց արժողէքը,
 պատժվի ըստամնելով խալսազանիմընակէու
 իւրաքանչեւը քաղքի օրինացը կեօրէ :

Հասպարհեաւ Ճէնէռալ ֆէլտ-մառէշալ.
 Բրենչիք Քութուսով:

(Մօնիեան :)

Ն Ե Մ Ց Ե Ս Տ Ա Ն .

Վէճնառ • 17 Մարտի :

Աս քաղքիս դուրսի կողմէն կանցնինկոր
 շատ գունդեր ճիաւոր զօրաց, ու կեր-
 թամնկոր դէպ ՚ի Պօէմիա աս զօրերուն
 թէը կը համանի մինչև 80 հազար հոգի : Բո-
 լը զօրքը ննչակէս որ կըսվնէ իրեք գունդ
 պիտոր բանըլի . որոնց հրամայողը, պի-
 տոր ըլլայ Բրենչիք Ըլառցէմպէռկը՝
 իրեք ուրեմն անզակաւ Ճէնէռալորով :

(Գաղտն . Գրանի :)

Ս Պ Ա Ն Ի Ա .

Մօնիեան • 17 Փէտրէւի :

Փետրվարի 16 ին առաւօտեան դէմ սա-
 հաթը 8ին, Քանթարէրո ասկստամէներուն
 դլամաւորը ծածուկ սպահը վախէլ կուզէր աս
 քաղքիս շրջանակը 300 ձիաւորով, ու 60
 հետակնձը, որպէս զի գողաց մեր ոչնար-
 ներուն խումբը . մէկն երբոր աս բանս
 իմացվեցաւ, 15 հոգինմը չափ իւրկը շատ
 ասոնց վրայ . աս գողերուն գուշիդը շ սա-
 հաթ պատերազմը ընելէն եաւ, փախան մէծ
 դժկամակւթը ու ամօթով, մէկմը՝ թէ
 մեռք չի ըստացան ձգել իրենց ուղածը, մէ-
 կնալ առ 15 հոգւոյ դէմչե կը ըստան գնել :

(Օբադ . Կայսէր :)

Ա Յ Ե Ւ Թ Ա . 18 Փէտրէւի :

Ո՞եկ զինունորմը՝ որնոր փախած էր մէկ
 ըստանիոցի ապսամբներուն գունդէն ,
 կիմացընէ մէզի թէ աս գունդէն շատ մարդ
 կը փախչերոր, և թէ 6 օրվան մէջ փախան
 100 հոդի չափ, և թէ քաղաքացները շատ
 հոգնած են պատերազմը ընելէն, և շատը
 կուզեն որ քրանուրները ըւմնցունեն աս
 պատերազմը . և թէ ամմէն զինուորները
 տժգոհ են, վէ զի չեն վընարեր իրենց ըս-
 տակը կանոնին կեօրէ : (Օբադ . Կայսէր :)

Ֆ Բ Ա Ն Ս Ա .

Փակէու . 21 Մարտի :

Ո՞եծամեծ շէնքեր ու աշխատանքներ ՚ի
 գործ կըդրվնիկոր հրամանաւ տէրութեան
 Քէօրֆէլնի մէջ, ամրացունելու համար
 աս կղզնի մէկ թշնամիկիմը դէմ, որնոր Ե-
 րենց համգուստութեն ու յաջողութէնը վրայ
 կընախանձի, և աս պատճառաւան շատ երևե-
 լի բանէր դուրս կըդայտնըլնիկոր, որոնք
 ատենօք ստորագրերէր բանաստեղծներուն
 հայրը, ու աւանդերէրէր յիշատակարանները
 պատմութեց :

Երբոր աս կըդզեին մէկ կողմը կըփորէին
 նէ, որ էր մէջ տեղը մէկ հին նաւահանգըն-
 տիմը և ծոլուն սբէն Բանթաւէնին բլին
 տակը, ամմէնքը կըկարծէին թէ մէկ հին
 քաղաքմը կըլլակոր . հոս աեմնելվեցաւ տա-
 ճարը հին Բալէօբօլին (որ կըթարդմանի
 հին քաղաք) հիմոյ եկեղեցի գարձած . ինչ-
 պէս որ կիմացվէ ալ իրեն մակարութե-
 ներէն, որոնք գրված են հին սիւներուն
 վը եղած գուռներուն կամարներուն վը .
 մինչև հիմոյ մէկ աեզեկութեմը չունեն
 աս քաղքիս տարածութեն, և մէջի եղած
 բաներուն, ու անուանլ վրայ :

Տեսնըլլեցան Արբանյին ծայրը, ծո-
 վուն մօտ, հետու Բալէօբօլին տեղէն մէկ
 կըտորմը հին շնունածքը չուրի Շամբանե-
 րու, ու շատ շնունածքի՝ աւերակներ, հին
 սիւներու կտորներ, գրված բաներ . աս
 բաներէս կըմսկարերվի թէ աս Բալէօբօ-
 լին կըտարածվէր մինչև ան կովմէրը . և
 կուտան մէզի ծանօթութեմը ան բաներուն
 վրայ՝ ինչպէս որ աւանդերէին հիները . և
 հիմոյ ապահովութեմը կըրնանք ըսել թէ

աս է անքաղաքը, որուն ետևէ ինկերենք գըսնալու:

Իրեք զանազան տեղ՝ աս հին քաղքին շըմանակները գըսնըլեցաւ մէկ ջուրի համը բումը մնացրդ, ցած տեղերը մէռմէռէ, հատոտասած կամաբներու վրայ. և շատ խաղ քիսմաներալ այսպիսի կամարներու՝ կըտեղ նըլի ասոնցմէ զատ, գրեթէ երկրին հետ ուղղահայեաց: Աս տեղէս քիչը հեռու, յայսնըլեցաւ մէկ ուրիշ ջուրի համբայմը թուղարակ հետված. ջրս կողմը դըտնը վեցաւ շատ մէծ մէծ շնուշածքի քարեր, բայց այնպէս խառնափոր էր՝ որ մէկ կարգմը չէր տեսնըլիք ասոնց մէջ. գըտնըլեցաւ շատ թուղաներալ, ու ուրիշ հոդէ շնուշածքի համար: Փորելով դէպ ՚ի հարաւային արեկլեան կողմը, դըտնըլեցաւ մէկ տեսակին կարծը հովէ շնուշածքի արարութեան ու ուրիշ երկայնուածելու մէջ ինչը տեղ կըտնը աւագանածքը:

Բոլոր ասյայսնըլած բաները կիմացը նեն՝ թէ հիներուն մէջի աւանդած աս քաղքիս մէջի եղած մեծագործուիներուն վրայ, ամենը իրաւ են: Կատամարն ջուրերուն կըսպատմէ մէջի չուներու թէ հոն տեղը կային ա աղբեւր, ասոնց մէկը կուռ գաներ՝ սուլամիւ կընէր Աւկինեան (1) պարտէղները, մէկաւը պրարտէլով իրեն շնուշած համաներէն կերթար մինչև Տէ ուռեան պաշտօնին տակը, և հոնտեղն դուրս կելլար ու կըթափվէր մէկ լայն աւազնինը մէջ քաղաքացներուն դորձածութեց համար:

Ազի հանդերուն մօտ աս հին քաղքիս շըմանակները՝ գըսնըլեցաւ զանազան գերեզմաններ, և անտեղ միայն մնացերէին ամբողջ որդինք որ շնուշած էին մէծ ու քառակուսի թուղաներուլ: Աւազաններուն

(1) Աւկինու էր Կալվիթօսի որդին, որ կըթափաւորէր Վօրֆու կղզին մէջը. աս ուներ փառաւոր պարտէղներ իրեն դրօնացը համար ժնած, որուն մէջ անմէն տեսակիսուեղէն, ժաղթիկէլին կըդրսնըլէր, մնոր համար առակ եղաւ առանս. և երեսոր կուղէին ըստ ամենաաղճարմալի պարտէղներ, կըսէին Աւկինեան պարտէղք:

քովիլերը գըտնըլեցան հովէ շնուած աման ներ, ցնցուղներ, ու սրբնածէ պղոտիկ ըստակն ներ, սիւնի կըտորններ, ու զանազան սիւնի վրայ դնելու գըտներ Տօրիկեան (որ է մէկ տեսակ հարտարապէտունիլը) ոճով շնուած, և զանազան գեղեցիկ մէջի դին փորած սիւններ, ուրիշ տեղ քիչը ջեռու աս ըստ բաներէն, գըտնըլեցաւ մէկ համբայ մը մէռմէռէ շնուած, որուն վրայ կար շատ ծակեր, և ինչպէս որ կըկարծըլինէ ասիկայ բրունաներուն՝ չեօմէկաներուն բուռնէ եղած:

Աս տեղերուս մօտ Սթուաթիս ըստած տեղը աս հին քաղքին շըմանակները, գըտնըլեցաւ մէկ հին ամաննը պղզինձէ, զափաւորապէս մէծ ու առանց կոթերու, որուն մէջը կար շատ արծաթէ ըստակներ. մէծ մասը աս ըստակներուս որ աղէկ մաս ցերէին, Դիւրակիսն քաղքէն են ուսկից որ եկած են Քէօրդէղին հին հատուշածը, որ հիմա Տուռացցօ կըսի Եպիտօսին քովը:

Աս ստակներուն կընկըը՝ սիքքէն հասարակօրէն էր կով որ ծիծ կուտայ մէկ հորթութը, և ջրս կողմը կար այնպիսի բան՝ որ սկզբնաբանները Աւկինեան պարտէղներ կըհամարէն, հանդերձ մէկ յունական մակադրութէմը, և Հերմէսին լախտովը՝ թօփուղովը:

Ասկից գըտնըլած յիշատակները՝ են հասարակօրէն գըրվածք թուղայի վը, որոնք գրեթէ նոյն ձեւ ունին, գեղին գունով, և մէկ քանին ալ կարմիր: Գիրեկրուն ձեւը երեկին կանոնաւոր և երեկին անկանոն, խօսակցութէ ոչը է Տօրիկեան ոճ (որ է մէկ տեսակ հոսմի լեզու), ինչպէս որ հիմայ կըկարդացիլ նոյն ոճով շատ վը ձիուներ Վէօրդէղի ծերակուտաին՝ պղնձի վրայ փորված ու պահչած: Աս ոչն կըս գըտնըլի մաննաւոր տուներու յիշատօկարաններու մէջ ալ: Մէծ մասը աս գըրը ուածքներուն էր՝ գատաւորներուն, ու ուրիշ իշխանաւորներուն անունները, և անունները կըզզիլին զանազան տեղերուն, ուրոնք կուտան տեղեկութիւն հին տեղաւագան գարմար տէղներ:

(Օւագր: Կայսէր:)

Աս գործքն՝ որ է պատմութեն հիմակվան ատենիս, տամիցին օրը մէյմը կըտըպիլ, ԴՎԵՆԵՏԻԿ ԴՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ԴԱԶԱՐՈՒ: